

ԲԱՐՁՐ ՊԵՎԱԿԱՆ

ՕՐԱԳԻՒԹ

ԲԱՐԵՎԵ, ՏԵՍԵՍԻՆԵՐԵ ԵՒ ԲԱՐԵՍՈՒՐԵՆԵ

ԳԻՏԵԼԵԸՑ

Գ. ՏԱՐԻ, ԹԻՒ 43.

1845

ՅՈՒԿՈՒ 1.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏԱՌԹ-ԴՐԱՆ

ԲՆԱԲԱՆՈՒԹ-ԴՐԱՆ

Հայն :

Հաջու ուրիշբան չէ՝ բայց եթէ օդոյ բաքախումը . մարմիններէն շատը ձայնաւոր կ'ըսուին , որ զանոնք մէյլը զարնելով՝ մասունքնին կըթրթռայ , անով օդը կըբաքախէ : Ինէ որ աշխարհքիս վրայ օդ ըըլլար , ոչ ձայն կ'ելլէր և ոչ կրնար ձայնը տեղէ տեղ երթալ , անով աշխարհքս խոր լըռութեան մէջ կ'ընկղմէր : Ինդղիացի մը աս բանս ցցուց օդահան գործիքին ապակիէ անօթին տակը բոժոժ մը կախելով : Ի՞անի որ շնչելոյզ գործիքով ապակիէ անօթին օդը դուրս կը հանէր , բոժոժին ձայնն ալ երթալով կըտկարանար . ու երբոր օդը բոլորովին դուրս ելաւ , բոժոժին ձայնն ալ ամենեին չէր լսուէր , որ մեր վերի ըսած Ճշմարտութեանը յայտնի ապացոյց է : Ի՞այց երբոր օդը նորէն ապակիէ անօթին մէջ կը մտնէր , բոժոժը կը սկսէր ձայն հանել . ձայնն ալ երթալով կ'աձէր ու իր առջի սաստիութիւնը կ'առնէր՝ երբոր ապակիէ անօթը օդով կը լեցուէր :

Ի՞չ է պատճառը որ երկրիս բարձր

կողմերը խոր լուռւթիւն պատաժ է , ու ան տեղուանքը բնակութիւն ալ ըըլլալով՝ մարդուս վրայ սոսկում մը կըթերէն : Ուշափ որ Ճամբորդը լեռնէ մը վեր կ'ելլէ , իր ձայնն ու ոտքին խշրտութ երթալով կը նուազի , ու քիչ մը հեռաւորութենէն հազիւ կը լսուի ձայնը : Ոսիւու բնագէտը փորձեց տեսաւ որ Ապիտակ լեռան գլուխը ատըրՃանակը հազիւ աղոց խաղալիք պղնձէ թնդանօթներուն չափ ձայն կը հանէ . և ասոր պատճառը կուտան ան տեղի օդին բարակութեանը :

Հայնը մթնոլորտին մէջ մէկէն 'ի մէկ չտարածուիր : Խնդանօթ մը երբոր նետես հեռուէն , ձայնը լսուելէն առաջ լոյս կը տեսնուի , և որչափ որ նետուած թնդանօթը հեռուէ՝ ձայնն ալ այնչափ ուշ կը լսուի : Կայծակին գոռումը լսուելէն առաջ անոր լոյսը կը տեսնուի , ու ատեն անցնելէն ետքը կը լսուի ձայնը : Կոտը կ'իմացուի որ ձայնը հեռուէն լսուելու համար ժամանակ պէտք է՝ շատ կամքիչ , տեղոյն հեռաւորութեանը համեմատ : (Երինակով մը բացատրելու համար՝ կ'ըսենք թէ ինչպէս ծովու մէջ քար

նետելու ըլլաս , ջուրը կլորաձև կը ծածանի ու իր կեդրօնէն կը հեռանայ , ասանկ ալ ձայնը օդին շարժմամբ կամ ծածանմամբ ելած մարմնէն կը տարածուի չորս բոլորը :

Փորձով տեսնուած է որ չոր սառուցի աստիճան ցրտութեան ատեն ձայնը մէկ մանրերկրորդի մէջ գրեթէ 360 մէթը տեղ կը վազէ , ու մէկ ժամուան մէջ 255 փարսախ տեղ : (Դին խոնաւութիր , մառախուղն ու անձրելք ձայնին ընթացքին արգելք կ'ըլլան , և նոր եկած ձիւնը շատ աւելի : Խնդղիացի զօրապետ մը որ Ամերիկայի ետքի պատերազմին մէջ մտեր էր , զարմանալի դիպուած մը կը պատմէ աս բանիս վրայ : Խնդղիացիք ու Ամերիկացիք գետի մը երկու կողմը բանակեր էին կ'ըսէ . բայց աս գետը անանկ նեղ էր որ Ամերիկացւոցյառաջապահ գունդին մէջ եղած մարդիկը որոշ կը տեսնուէին : Ոմքեկահար զինուորներէն մէկը (թմբուկը ձեռքը առած կը զարնէր . զօրապետը կը տեսնէր անոր ձեռուըներուն շարժմունքը , բայց թմբուկին ձայնը չէր լսէր . պատճառը ան էր որ նոյն օրը ձիւն եկեր էր , ու բոլոր գետինը ծածկած ըլլալով թմբուկին ձայնը կը խափանէր :

Խս բանիս հակառակը կը պատահի՝ թէ որ իջած ձիւնը պնդացած ըլլայ , կամ գետնին երեսը սառած ըլլայ : Փորձուած է որ գետինը սառած ժամանակ՝ մարդուս ձայնը մէկ փարսախէն աւելի հեռու տեղ կ'երթայ : Երբոր գետինը չոր ու պինտէ ու տակը կը քարուտ , ձայնը շատ աւելի հեռուն կը տարածուի : Պատերազմի ատեն մարդիկ հեծելագունդին մօտենալը իմանալու համար՝ ականջնին գետինը դնելով մոտիկ կ'ընեն : Ոմնդանօթին ձայնը երբեմն ինչուան քառասուն փարսախ տեղէն կը լսուի :

Երբոր ձայնը շիտակ մակերեսութի մը զարնուելով կ'արգիլուի , զոր օրինակ պատի մը , ժայռի մը և կամ բըլրակի մը , մակերեսութին կը ցոլանայ ու ետ կը դառնայ , ինչպէս որ լսուր

հայլիին երեսէն կը ցոլանայ : Օ որ օրինակ , թէ որ մէկը ժայռի մը դիմացը կենայ հազար ոտք հեռաւորութեամբ , ու ատրձանակ մը պարպէ , ձայնը ինչուան ժայռին համնելու համար մէկ մանրերկրորդ պէտք է . ժայռին երեսէն անդրադառնալու համար մէկ մանրերկրորդ մըն ալ պէտք է , անանկ որ ատրձանակը պարպէլէն ետքը երկու մանրերկրորդէն արձագանգը կը լսուի :

Վրձագանգը որոշ լսելու համար՝ պէտք է որ դիտողը կեցած ըլլայ պատին կամ արձագանգ տուող մակերեսութին մէջտեղը : Ա ու տսպօթի պարտէզին արձագանգը մէկ բառը 17 անդրամ կը կրկնէ ցորեկ ատեն , իսկ գիշերը 20 անգամ : Խիստ երեկի արձագանգներէն մէկն է Ուզնիրինը Խնդղիայի մէջ . ու թը կամ տասը փողով հնչուած խաղերը ձիգդ կը կըսէնուին , բայց աւելի ցած ձայնով մը , քիչ մը ատենէն նորէն կը կրկնէ աւելի նոււաղ ձայնով , իսկ երրորդ անգամուն աւելի տկար : Ուրիշ անգամ կը ստորագրենք Ումննեթթայի արձագանգը :

ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԼՐԿՈՐԴԻՑ :

ԼՐԿՈՐԴԻՑՈՍԸ մողէսի տեսակ կենդանիներէն մէկն է , ու ինքն ալ ըրոհինգ տեսակ է , ու այլայլ երկիրներ կը գտնուի : Խոլոր մարմինը կարծրթէ փով պատած է . կոնըկին վրայիններն ու փորուն տակինները աւելի խոշոր ու կլոր են . պոչը երկու կողմէն տափակ է , ու վրան ակռայի պէս փուշեր կանառնելի թաթերը հինգ հինգ ձանկ ունին , ետեխնները չորս չորս . ցոռուկը երկայն է , բերանը խիստ մեծ , արտեանունքն ալ կնճռած ու ցըցուած էն : Խտենով կը կարծուէր թէ կորդիլոսը լեզու չունի . բայց հիմա